

## «ԱՄԱՆՈՐ» ԵՒ «ՎԱՆԱՏՈՒՐ» ԲԱՌԵՐԸ.

### ՅԱՒԵԼՈՒՄԾ

Ի ՀԱՐՑԱՓՈՐՁՆ ՊՐՈՖ. ԿԱՐԻԷՄԻ ՆՈՐ ԳՐԱՒԱՆՔԻՆ

Մեր հին ազգային դիցաբանական աւանդութեանց մէջ նշանաւոր նղած են, եւ միանգամայն գիտնոց համար բաւական խորհրդաւոր և Ամանորը եւ «Վանատուր» բառերը, զորս մեք յիշեցինք իսկ ուրեք մեր նախորդ բանից մէջ անցողաբար (էջ 64): Այդ բառերուն եւ անոնց չրջակայ պարագայից վրայ, որոց հետ կապուած են. խօսելն՝ մեր Հարցափորձէն զուրս պիտի նկատուէր անշուշտ, եթէ Պր. Կարիէր չը հրաւիրէր զմող առ այն իւր վերջին տեսութեամբն, ուր այդ երկու բառերուն վերաբերեալ պարագայից մէջ գարձեալ վերադարձական հնարագիտութիւն ուզած է տեսնել ի Խորենացի. իբր թէ սա այս անգամ ոչ յԱգաթաճեղոսէ միայն, այլ նաեւ յԵւսերիոսէ (!) գաղափար առնլով՝ անգոյ եւ երեւակայեալ «Մեհենական պատմութիւն» մը ստեղծած ըլլայ յանուն Բարդածանայ (1), եւ թէ միւս կողմանէ նկատելով որ Խորենացոյ միւս խօսքերը չեն կատարեալ կերպիւ համաձայն Ազաթաճեղեայ, նոր ենթադրութեան մը կուգայ, իբր թէ Խորենացի եւ յոյն թարգմանիչն «Անտարակոյս իրենց աշաց առջեւ ունէին բնագիր մը որ քիչ մը տարբեր էր այժմեան բնագրէն» հայերէն Ազաթաճեղոսի. (ՀԱ. 1899 էջ 359): — Եւս միանգամ մեր աեսնելուն թէ ի՞նչքան զօրեցին ցարդ այդ վերադարձական կոչեցեալ ցուցմունք եւ զանոնք պաշտպանեւ-

(1) Այսպէս ըսելով. «Զիարդ եւ իցէ, Բարդածանայ Մեհենական պատմութեանց կոչումն յառաջ եկած է Ազաթաճեղեայ [?] այն տեղէն զոր նշանակեցինք» (ՀԱ. 359 թ), ուր այդ Ազաթաճեղեայ բառը, զոր ունի նոյնպէս նաեւ գաղղիարէն բնագրէն. ընթեռնլի է Եւսերեայ՝ իբր վրիպակ գրչի. ակնարկեալ տեղը կը գտնեմք ի ՀԱ. էջ 358 թ, ծանօթ. 1:

լու համար կառուցեալ կերպ կերպ բոնազքօս ենթադրութիւնք, — որք մեզ Պտղոմեան մոլորակային դրութեան շրջանակները եւ մակաշրջանակները կը յիշեցունեն, — աւելորդ էր մեզ այլ եւս թէ՛ զե՞ր եւ թէ՛ մեր ընթերցողաց միտքը պարտասեցունել այս վերջին նոր ցուցման ահտեղութիւնն ալ ապացուցանելու. բայց որովհեաեւ մեր առանձինն զայն հետազոտելու ժամանակ, մեր ազգային հեթանոսական կրօնից պատմութեան վերաբերեալ կարեւոր պարագայ մը (զոնէ ըստ մեր կարծեաց) երեւան հանելու յաջողեցանք, ուր եւ ի մասնաւորի կը լուսաբանուին նաեւ այդ Ամանոր եւ Վանատուր բառերուն բնութիւնը, ի դեպ կը համարիմք: մեր Հարցափորձին մարմնէն դուրս առանձին ճառով մը: իբր Յաւելուած, զայն աստ պարզել, որով եւ ինքնին պատասխանած եւս կ'ըլլամք Պր. Կարիէրի անընդունելի տեսութեան:

Ինչպէս ուղիղ կը խորհրդածէ եւ ինքն Պր. Կարիէր առ տեղեաւն, զայդ երկու բառերը ցարդ բոլոր բանասէրք, եթէ օտար եւ եթէ ազգային, առանասարակ իբր յատուկ անուանս առած են, եւ Ամանոր եւ Վանատուր անուամբ, ոմանք մի եւ ոմանք երկու անձնաւորեալ աստուածութիւններ մուծած Հայոց դիցաբանական Պանթէոնին մէջ: Գիտնոց այս կարծեաց առիթ եւ պատճառ եղողն՝ Ագաթանգեղոսի առաջիկայ բանքն եղած են, ոչ սակաւ մթագնեալ լեզուաւ. «Եւ զիշտատակս վկայիցն բերելոց (1) «ժամանդրեաց (2) [սուրբն Գրիգոր] տօն մնծ հոչակել՝ յառաջազոյն (3) կարծեցեալ սնոտեացն պաշտաման՝ ի ժամանակի (4) զիցն ամանորայ ամենաբեր նորոց պտղոց (5) տօնից՝ հիւրընկալ ողիցն վանատրի, զոր յառաջազոյն իսկ ի նմին տեղւոջ պաշտէին յուրախութեան (6) նաւասարդ աւուր, զի ժողովեալ ի յիշատակ մեծի աերանելոյն Յովիաննու եւ սուրբ վկային Աստուծոյ Աթանազինի, յայ-

(1) Այսինքն՝ ի ստորեւ յիշատակեալ սրբոց, որոց նշխարաց զմի մասն իւր հետ բերած էր Գրիգոր ի Կեսարիոյ:

(2) Այս է՛ օր սահմանեց:

(3) Կը պարզի ի մասստը եթէ այդ յառաջազոյն բառին տեղ, որ քիչ վերջը կրինուած է, փոխանակ կարդամք աստ:

(4) Ընթերցիր ի ժամանակի տօնից. վերջինս հեռացած է միջանկեալ բառերով:

(5) Այսպէս արդի տպագիրք ըստ Պարիզեան գրչագրին. բայց այլ ընթերցուածք ունին. «Ամանորաբեր նոր [նորոց?] պտղոց», (Տես Հայկազն. Բասդ. ի բառն Ամանորաբեր, որ աւելի ընդունելի կ'երեւի մեզ, ոչ այն պատճառին համար միայն զոր պիտի տեսնեմք յետոյ, այլ զի եւ կը ջնջուի այնու եւ ամանորայ անսովոր հոլովոմն, եւ հայերէն ընագիրն աւելի մօտեցած կ'ըլլայ յոյն թարգմանութեան այս ձեւ խօսքին. «Ի ժամանակս նորոց բերոց երախայրեաց պաղոց»:

(6) Յուրախութեան, այսինքն ի տօնի: Այս մեր լեզուին անսովոր առումն առաջ եկած կ'երեւի ենօմար բարին արմատակցէ մը, որ միան-

«նըմ աւուր խմբեսցեն ի նմին յաւանի»: (1) (Տպ. Վենետ. 1862. Էջ 623):

Սակայն մեք եւս այժմ զայդ հատուածը ուսումնասիրելով մեղէն, ոչ զամանոր բառդ եւ ոչ զվանաւուրդ՝ իբր յատուկ անուանս առնլոյ բնաւ ամեններին ոչ տեղի եւ ոչ իրաւունս կը տեսնեմք: Նախ՝ ոչ անմուր բառդ՝ քանզի Խորենացի, որ զայդ հատուածդ եւ ինքն ընթերցած է առ Ազաթանգեղոսի, համապատասխանող պարագայի մէջ յայտնապէս իբր սովորական բառ կը նկատէ զայն՝ երբ կ'ըսէ: «Ճօն աշխարհախումբ կարգեաց (Ղաղարչ) ի սկզբան ամի նորոյ ի մուտն նաւաարդի»: (Բ. կզ): Արդէն ծանօթ իսկ է գիսնոց որ այդ անմանոր բառն բառական թարգմանութիւն է նոյն իսկ մերձակայ նաւաարդ (= նոր ամ) հին-պարսկական բառին, յորմէ սերած է նաեւ նոր-պարսկականն նեւրուգ (= նոր օր), եւ թէ սա պարզ կրօնական հանդիսի մը օրուան անուն է, եւ ոչ թէ գիւցական աստուածութեան: (Տես ի վեր անդր նախընթաց ծանօթութիւնը 4): Կը դիտեմք եւս որ յոյն թարգմանութիւնըն եւս, ինչպէս ի վեր անդր ի ծանօթ: Ետք տեսանք, դիմ բառը չունի, — թէեւ անոր տեղ ուրիշ թանձր վրիպակ մը կը գործէ, զոր պիտի տեսնեմք յետոյ, — Համանման զիտողութեամբ կը մերժուի նաեւ վանաւուր բառին յատուկ կամ մասնաւոր զից անուն ըլլալն: զի կը աեսնեմք որ Ս. Գրոց թարգմանիչք, որ հմուտք էին մեր հին ազգային զիցարանական անուանց, զայն իբր պարզ մակդիր դործածած են ըստ իւր բնական իմաստին, յասելն ի Մակարայեցւոց զիրս: Անուանել զնա յայնմհետէ (զտաճարն որ ի Դարիզին) յանուն ... հիւրասէր որմղական զիցն վանատրի», (Բ. գ. 2), որ ինչպէս յայտնի է, յոյն Եօթանանից բնագրին Զեւս Քսենիուն է (Jupiter hospitalier), յոր կ'ակնարկէ հիւրասէր կոչելով, եւ յետոյ աւելադրութեամբ մը նաեւ վանաւուր, իբր ներդաշնակութեան զարդ, ըստ Ճոխարան ոճոյ Մակարայեցւոց գրոցդ, եւ կամ թերեւե՝ իբր ընդելագոյն բառ իւրոյ ժամանակին Հայ լսեկեաց: լաւ ըմբռնել տալու տեղւոյն զիցարանական իմաստը: Եթէ վանաւուր բառդ իրօք մասնաւոր զից յատուկ անուն լինէր, չէր կարող Հայ թարգմանիչն զայն Արամազդայ անուան մերձ զնել: յորմէ անշուշաշ շփոթութիւն պիտի ծագէր ընթերցողաց մտաց մէջ՝ երկու դից անուններ միանգամայն տեսնելով առջին: Բայց թէ ուզենայ ոք համարիւ թէ վանաւուր դիմ ըսելով՝ զԱրամազդ կ'իմանային Հայք: (ինչպէս

գամայն ուրախանակ եւ տօնել կը նշանակէ, ինչպիսի ունէր անշուշաշ այն նախնագոյն յոյն բնագիրն Ազաթանգեղոսի, յորմէ թարգմանուած կը համարիմք մեք զնայերէնս, եւ այժմ կորսուած: Զոյն կը տեսնեմք եւ այլուր: «Յորժամ զիշատակ սրբոցդ խմբեցէք ձերով ուրախութեանը» (Էջ 617): Կը գտնուի նաեւ ի բուզանդ: «Զսորա զօր տօնին զիշատակ քաջութեանն ցնծան»: (Բ. գ.):

(1) Յոյնն կը յաւելու «ի Բագաւան»:

կը մեկնէ Հայկազեան Բառգիրքն ի բառն Աւանորաքեր), այս մեկնութեան բնաւ ոտնկոիւ մը չեմք գտներ ոչ առ Ագաթանգեղոսի եւ ոչ առ Խորենացւոյ։ Լոկ ածականու մը մասնաւոր դիք մը անուանելն անսովոր է, մանաւանդ որ վանատուր կամ հիւրընկալ մակդիրն միայն Դիոսի չպատկանիր ի յունական գիցարանութեան, յորմէ ուսած ըլլալու էին զայդ Հայք։ Առ մերայինսն վանատուր բառին ծագումն ոչ էր յունական, այլ յատուկ հայկական, ինչպէս պիտի տեսնեմք ի ստորեւ։ — Իսկ վերջին, բայց ոչ եւ չնչին՝ ապացոյց թէ ոչ ամանորդ եւ վանատուր ոչ Արամազդ կը նշանակէր եւ ոչ այլ որ եւ է դիք, այս է որ ի Բագաւան բնաւ ոչ դիցական արձան կայր եւ ոչ մեհեան (թէ եւ Հին հաւատի բազմահմուտ Հեղինակն ըլլալ կ'ենթագրէ, էջ 302)։ Քանզի Ագաթանգեղոս, որ հեթանոս Հայաստանի նշանաւոր մեհենից եւ կոոց կործանման պատմութիւնը մի առ մի յիշատակելէ չէ գանդաղած, ոչ մի յիշատակութիւն եւ ոչ որ եւ է ակնարկութիւն կ'ընէ թէ անդ ի Բագաւան մեհեան մը կամ դից արձան մը կործանուած ըլլայ։

Սակայն զայս դիտողութիւնն ընելով հանդերձ՝ աներկրայիլի է նաեւ մեզ որ Բագաւան տեղի էր կրօնական պաշտաման։ թէ ինչպիսի՞ էին այդ պաշտամունք, որ ոչ պատկեր ունէր կոոց, եւ ոչ դից ուրուք մեհեան, անշուշտ պիտի հարցուի մեզ։ — Խորենացի, որ մեր ազգային հնախօսութեան զլխաւոր գանձարանն է, զանց չըներ լուսաբանելու մեզ զայն կէտը, եթէ միայն ուշի ուշով միտ գնեմք մի առ մի՛ ինչ որ ինքն ըսած է այդ տեղույն վրայ։ Նորա առաջին կարեւոր տեղեկութիւնն որ կուտայ Բագաւանայ վրայ՝ այն է որ երբ եղարքն սպանին զՄաժան, Արտաշիսի Բի որդիք, «Ճարեալ թաղեցին զնա, կ'լսէ պատմիչդ, ի Բագնացն աւանի՝ իրրեւ զքրմապետ»։ (Բ. ծե)։ Նշանակելի են վերջին բառերն։ Մաժան արդարեւ քրմապետ էր, բայց իւր պաշտօնատեղին ոչ էր Բագաւան, այլ Անի ամրոց։ «Եւ զՄաժան կարգէ քրմապետ յԱնի դիցն Արամազդայ»։ (Բ. ծգ)։ առ ի՞նչ ուրեմնի ի Բագաւան կը տարուի թաղուելու։ «Իրրեւ զքրմապետ» ըսելն, զոր եւ մասնաւոր կերպիւ կարծես կը շեշտէ պատմիչն, ոչ այլ ինչ կը թուի մեզ նշանակել, բայց զի տեղիդ գերեզմանավայր էր այդ կարգի կրօնական բարձր պաշտօնէից, — այնպէս, ինչպէս ժամանակաւ յետոյ առ քրիտոնէութեամբ՝ նաեւ Գրիգորեան հայրապետական տոհմին գերեզմանավայր եղաւ Թորդան գիւղն, եւ կամ նոյնպէս եթէ՛ թագաւորական զարմ, եւ եթէ՛ այլ նշանաւոր նախարարութիւնք իւրաքանչիւր իրենց սեփական գերեզմանատեղիներն ունէին, (Տես Խնճինեան Հնախօսութիւն)։

Խորենացւոյ երկրորդ կարեւոր տեղեկութիւնն այն է.։ — Եւ այս անգամ յայտնի յանուն Բարդածանայ, — թէ Տիգրան վերջին երբ թագաւորեց, անմասն իւր եղարք վրիժանու ատելութեան, «Պատուէ զգերեզման եղրօրն Մաժանայ քրմապետի բագին ի վերայ շնեալ։ զի ի

զոհիցն ամենայն անցաւորք վայելեսցեն եւ ընդունիցին հիւրք երեկօ-  
թիւք»։ (Բ. կղ)։ Այդու բանիւք Հայոց հեթանոս ժամանակին նշանաւոր  
կրօնականմէկ սովորութիւնն Կ'ուսանիմք ։ այն թէ՛ զշիրիս քրմապե-  
տացն կըպատուէին բագին մնայուն ի վերայ կանդնելով, եւ զոհս եւ  
նուէրս մատուցանելով բարեպաշտ այցելուաց, — սովորութիւն որ զՆոռ-  
մայեցւոց Արա սորուչին կը յիշեցունէ : Թէ Տիգրան նորաձեւութիւն մը  
չէր որ մատոյց յազգին զայդ ընելովն, կը վկայէ իմն մեզ Խորենացւոյ  
տուած ստուգաբանութիւնն Բագաւան անուան : Այս անունն, ինչպէս  
ծանօթէ մեր բանասիրաց, Ագաթանգեղոս ի բագ արմատոյ կը ստու-  
գաբանէ : «Ո քաղաքագնեաւդն Բագաւան, որ անուանեալ կոչի ի պար-  
թեւական լեզուէն՝ Դիցաւան» (Տպ. 1892, էջ 612)։ որ նաեւ մեզ հա-  
մար ճիշդէ ։ զի գիտեմք որ բագաւարիական լեզուաց բառն կը նշանա-  
կէ «աստուած, դիք», յորմէ արմատոյ են նաեւ Բագաւան, Բագայառին  
անուանք (1)։ Իսկ Խորենացի, այսմ տեղինակ իսկ լինելով ի նմին աղ-  
բերէ, ինքն զԲագաւանդ «Բագնաց աւան» կը ստուգաբանէ, ըստէ է ի  
բագին արմատոյ, որ բոլորովին տարբեր իմաստ կը ներկայացնէ, եւ  
այն ի յոգնակի ձեւն «բագինք, բագնաց»։ ասիկայ հետեւցունել կու-  
տայ մեզ որ ի Բագաւանի ուրեմն բաց ի Մաժանայ բագնէն՝ կային եւ  
այլ բագինք, որ ոչ ինչ ալ կրնային ըլլալ, բայց ուրիշ այլ քրմա-  
պետաց շիրմաց վրայ կանգնեալներն, թէ այս մեկնարանութիւնն չէր  
վարկաբարպի, այլ հաստատ, կը տեսնեմք որ Երիցս կը կրինէ զայն  
պատմիչն, եւ զ«Բագարան»՝ եւս ի նոյն բագին արմատոյ ստուգա-  
բանելով։ «Եւ անուանեաց Բագարան, այսինքն թէ ի նմա յօրինեալ է  
զկազմութիւն բագնացն»։ (Բ. խ)։ — այսպէս կ'ըսէ անտարակոյս յիւր  
Բարդածանէն այդ մասին լոյս մը ընդունած ըլլալով, զոր ուրիշ շատ հե-  
տաքրքրելի տեղեկութեանց հետ, զորս այդ մատեանն կը պարունակէր,  
նաեւ զայն լուած է Խորենացի ըսել ըստ իւր ոիշդ համառօտախօսութեանն :

Բայց թէ արդարեւ սովորութիւն էր այսպիսի պատիւս տալ քրմա-  
պետական շիրմանց եւ մնծարել, կը համաձայնի եւ կը մեկնարանէ իմն  
մեզ այն նշանաւոր պատմական զէպքն, որ Բիւրատեանն Սմբատ զե-  
րուակ՝ Երուանդայ արքայի զեղբայրն ձերբակալելով՝ սպաննել կուտայ  
ծանր քար վիզը կապել տալով եւ գետամոյն ընելով, ինչպէս կ'աւանդէ  
դարձեալ ինքն Խորենացի։ «Երկան զուլանէ կապեալ ետ ընկենուլ ի  
պտոյտ մի գետոյն» Ախուրեան։ (Բ. խը), — ոչ այլ պատճառու անտա-

(1) Արժանի է գիտել որ յունարէնն զդիցաւան՝ չաջոծուն որ թէ՝  
«գիւղաքաղաք» կամ «քաղաքաւան») կը թարգմանէ, փոխանակ չսթծուն  
ըսելու, որ թուի վրիպակ գրչի։ սակայն այս վրիպակին նկատմամբ  
յիշելու եմք աստ Զիմմերեի խորհրդածան ուրեք թէ «արդի Յոյնք  
Կապատովկիոց բոլոր քաղաքները չաջոծուն կ'անուանեն»։ (Տես ՀԱ. 1900  
էջ 114, ծան. 2)։

բակոյս, բայց զի: որովհետեւ քրմալետ էր Երուազ, մի՛ գուցէ նորա գերեզմանն օր մը կրօնական պատիւ ընդունի, նա որ թշնամի եւ դաւաճան եղած էր իւր եղբօր հետ՝ օրինաւոր գահուն եւ իշխանութետն, զոր սպառվ չափ կը պաշտպանէր Սմբատ:

Եթէ պատմութիւնն առանձին կերպիւ Մաժանայ բագնին յիշատաւ կութիւնը պահել մնաց արժանի հանարած է, զի նորա բագինն ոչ միշայն քան զմիւններն շքեղագոյն էր, իրը ի թագաւորական զարմէ քըրամապետ, եւ նորա վերայ կատարուած զոհքն եւ նուէրք ձոյսագոյնք քան զայլոցն՝ արքունի գանձէն չնորհուելով, այլ զի Տիգրան՝ նորա շիրմին շուրջը նաեւ ընդարձակ վանք մը կամ իջեւան կառուցանել տուաւ հիւրընկալելու ժողովուրդը, ինչպէս կը յայտնեն Խորենացւոյ բանից վերջին բառերը. «Եւ ընդունեցին հիւրք երեկօթիւք»: Զայտ կը հաստատէ նաեւ Ագաթանգեղոսի աւանդած վանատուր բառը, զոր անտեղի է համարել թէ հիւրընկալ յունական Դիոսի մը եւ կամ ուրիշ անանուն մակդիրէն առնուած ըլլայ:

Ոչ շատ ժամանակ անցնելով, Վաղարշ (ըստ Խորենացւոյ դարձեալ տւանդելոյն), այդ գերեզմանական հանդիսից հետ միացոյց նոր տարւոյ նաւասարդեան տօնը, հանդերձ երախայրի բերոց եւ պտղոց ընծայաբերութեամբք, որ եթէ ոչ բոլորովին նոր ինչ էր, բայց կրնար իրեւ նոր նկատուիլ՝ զայդ ժողովրդական տօնն ի մասնաւորի թագաւումնայ տեղւոյն եւ ի մետասանն Օգոստոս ամսոյ կապելով, հաւանականաբար այն պատեհութեամբ՝ որ Հայո քաղաքական վերաբերութեանց հարկաւ՝ զոր սկսեր էին ունենալ ընդ Հոռոմայեցիս, այն ինչ ընգուներ էին անոնց Յուլիեան անշարժ տօմարը՝ փոխանակ իրենց շտրժականին (1):

Արդ վերջապէս Խորենեան այս այլիւայլ մանր տեղեկութեամբք կ'ամբողջանայ Ագաթանգեղեայ վերոյնշանակեալ հատուածն հանդերձ պատմական պարագայիւք. եւ կը լուսաբանուին նորա ամեն խրթնութիւնք եւ մթութիւնք, եւ նոյն իսկ անանոր, կամ լաւ եւս անենորաբեր եւ վանատուր բառից առեղծուածն, որ ոչ թէ մասնաւոր ինչ «դից» անուանք են, այլ կէս-կրօնական հանդիսի մը ակնարկութիւն:

Արդ ինչ զարմանք, որ այդ հանդիսութիւնք, թէեւ կրօնական, չունենային ոչ դից եւ ոչ մեհենից ներկայութիւն, ինչպէս կը տեսնեմք այդ թագաւանայ վրայ տրուած տեղեկութեանց մէջ, Սակայն դը-

(1) Այս տօմարական կարգադրութիւնն է, յոր հասկանալու եմք Խորենացւոյ Արտաշէս Բի աշխարհաշէն գործոց կարգին մէջ ըսածն թէ նաեւ «շաբաթուց եւ ամսոց եւ տարեաց բոլորումն» կը յօրինէր (Բ. ծթ): Այդ նաւասարդեան տօնին հանդէսք տեսեցին նաեւ առ քրիստոնէութեամբ, ինչպէս կը վկայէ Բուզանդ (Դ. ժե), եւ թէ այդ աւուր ուրախութեանց մասն կը կազմէին եւ որսաց զրօսանք, կը յայտնէ մնզ ազգային Արտաշիսեան ծանօթ երգն. «Ո՛ տար ինձ դժոխ ծիանի կեւ զառաւոտն նաւասարդի. զվագել եղանց եւ զվարգել եղջերուաց», եւն.

ժուարութիւնն կը մնայ մնդ լուծումն տալ այն պարագային, որ Ագաթանցին «ամանոր» կամ «ամանորաբեր» եւ «վանատուր» բառերուն կից՝ «դից» մակդիրը կը յօդէ: Դժբաղդաբար կորուսեալ է մեզ համար այդ մատենին նախկին յոյն սկզբնագիրն, յորմէ թարգմանուած է մեր այժմեան հայերէն բնագիրն, եւ որուն մէջ յետոյ ձեռք մտած, որով կարող ըլլայինք անոր համեմատ մեր խորհրդածութիւնն ընել: Սակայն եթէ իրօք այդ յոյն բնագիրն է հեղինակ այդ «դից» բառին, կամ այն է որ նա զայդ գաղափարն առած ըլլալու է ուամիկան լեզունէն: որ կը սիրէ զգերացականո կամ զկրօնականո անձնաւորել եւ աստուածայնացունել (1): — եւ կամ թէ ինքն յոյն կամ յունական ոգւոյն հետեւած, որ զամն ինչ հելենական գաղափարաց կը մերձեցունէ, (ինչ որ խորհրդածեցինք ուրեք մեր նախորդ բանից մէջ), որով նաև Տիգրանեան հիւընակալ հաստատութեան մէջ տեսած ըլլայ «Զեւս հիւընակալ»ին գաղափարը: Բայց մնդ աւելի հաւանական կ'երեւի որ հայ թարգմանչին կամ անոր վերջին յերիւրող վկայաբանին ճոխաբանութիւնն ըլլայ «վանատուր» աւելադիր մակդրին հետ նաեւ «դից» բառը ի միասին առնլով Մակարայեցոց գրքէն: եւ զնոյնն աւելցուցած նաեւ ամենոր բառին վրայ Արդ եթէ այս եւ եթէ այն, երկբայութիւն չկայ որ այդ դից բառը քրիստոնակայ գրչի մը ներմուծումն է, որ չէր կարող կրօնական պաշտամունք մը ենթադրել առ բազմաստուածեան հեթանոս, առանց դիւցական կերպարանքի մը ներկայութեան (2):

(1) Յենդիիա ցարդ ժողովրդեան տղայոց լեզուին եւ գաղափարին մէջ ծննդեան տօնը անձնաւորուած է Papa Christmas անուամբ, մինչիւ քանդակել իսկ եւ նկարել զնա իրը ալեզարդ ծերունի մը ձիւնաթաթախ՝ թանձր մաւշտակի մէջ փաթաթեալ, եւ holly կոչուած կարմրապտուղ թփոյն տերեւօք պսակեալ:

(2) Պրոֆ. Գելցէր եւս Ազաթանցեղեայ յիշեալ հաստուածը քննութեան առնելով, յետ առ վայր մի խորհուրդ մը յդանալու թէ գուցէ նաեւ Հայք նման Հոռմայեցւոց վերացական գաղափարները (ինչպէս ի վեր անդր կ'ըսէինք) անձնաւորած եւ աստուածացուցած ըլլան, բանաւորագոյն կը համարի նախ բնագրին «ամանոր» բառին կից «դից» բառը փոխադրել «սնոտիք» բառին կից, եւ «վանաարի» միայն թողուլ զաստուածութիւնն, կարծելով թէ այդ անուամբ դից արձան մը կանգնուած ըլլայ ի Բագաւան ի պատիւ Մաֆանայ քրմապետի: Եւ օրինակ կը բերէ առ այս Եւեմերեան սկզբունքը, որով Ցոյնք նշանաւոր անձանց շիրիմս կանգնած են, ինչպէս Դիռա անուն մէկու մը ի Կրետէ, եւ Դիոնիսոս անուն ուրիշի մը ի Դեղփիս: Եւն. (Բազմ. 1897 էջ 426-7): Բայց չեմք կարծեր թէ ճիշտ ըլլայ այս նմանութիւնը: զի յայնժամ ոչ «վանատուր դից» կոչուելու էր, այլ Մաֆան դից: Քան զՄաֆան չատ աւելի նշանաւոր անձինք եղած են յազգին, բայց այդպիսի պատիւ ընծայելու ուրիշ օրինակ չեմք տեսներ որով այդպիսի ենթադրութիւն մը հաստատուի Մաֆանայ վրայ: Հայկական բնաւորութեան մէջ զիւր նշանաւոր մարդիկն յարգելու կայր սովորութիւն, բայց ոչ եւ այն շողոքրդութեան նրբութիւնը որով Հոռմայեցի ժողովուրդը զիւր բռնաւոր կայսրներն իսկ կ'աստուածացունէր առ կենդանեաւն եւ արձաններ կը կանգնէր անոնց

Բայց աստ չեն յանգիր Խորենացւոյ տեղեկութիւնքն . երրորդ մի եւս կ'աւելցունէ , որ կատարեալ կերպիւ կը լուծուի մեզ խնդիրն , եւ ոչ միայն կը ցրէ Այանոր եւ Վանատուք կարծեցեալ եւ կամ ուրիշ ո եւ է դից գոյութիւնն ի Բագաւան , այլ ինչպիսի էր այդ տեղւոյն կրօնական պաշտամանց ձեւն , զայն եւս կը յայտնէ : Զի պատմելով բաց յայլոց թէ ի՞նչ էր որ Սասանեանն Արտաշիր «գեղեցկապէս յարգարեալ զաշխարհն Հայոց» ի կարգ առաջին հաստատէր» , կը յաւելու . եւ զմեհենիցն պաշտամունան առաւել եւս յորդորէ . այլ եւ զնուրն Որմզգական (1) ի վերայ բագնին որ ի Բագաւան , անշէջ հրամայէ լուցանել» . (Բ. հէ) : Այս տեղեկութիւնն ոչ այլ ինչ կը հաւատէ մեղ , բայց այն թէ Զրադաշտական կրօնից պաշտաման մնացորդ մը կայր անդ ի Բագաւան , ոչ յԱրտաշրէդ եւ կամ ի Սասանեանց հաստատեալ , այլ ի նախադոյն ժամանակաց իսկ , յորում տակաւին Սեմական եւ Յունական կուսաշտութեան ձևն մուտ գտած չէր ի Հայս (2) : Եւ այս Մազգեղն պաշտամունք ոչ տաճար եւ ոչ արձան ինչ կը պահանջէին : Քաջայարժար կը

---

իրեն տաճարաց մէջ : Պրոֆ . Գելցէրի վրիպակ կարծեաց պատճառ կը համարիմք զայն որ , չէ նկատած որ «վանատուր» բառին միտքը բացարուած է ի Խորենացւոյ , եւ անդ պնտոելու էր անոր գաղտնիքը :

(1) Աւելորդ է անդրադարձունել բանասիրաց որ «հուր Որմզգական» բաելով զավոամականն» (Ասր Պէհրամ) իմանալու է , եւ մարթ է մեկնել որ ազգն կամ Խորենացի ըստ մտաց այդպէս կոչած ըլլան լայնաբար իմանալով զպաշտօն կրակիդ իրը մասն Մազգեղն դենի , որոյ գերագոյն ներկայացուցիչն էր Որմզդ :

(2) Պրոֆ . Գելցէր , որ Հայկական Դիցարանուրիւն աշխատութեան մէջ մեր տեսութիւններէն բոլորովին տարբեր հետեւութեանց կը յանգի , միայն Ագաթանգեղոսի բանիւքն ուզելով գոհանալ , առանց լաւ ուշ դնելու եւ Խորենան տեղեկութեանցը , նաեւ աստ անընդունելի տեսութիւն մը կ'ընէ , իրը թէ Արտաշիր կամ ըստ իւր ենթադրութեանն (որ կրնայ ուզելով ըլլալ) Շապուհ Ա՝ նորա որդին եւ յաջորդն , Բագաւանայ երեւելի գլխաւոր մեհեանն՝ ատրուշանի փոխած ըլլայ . (Բազմ . 1897 , էջ 428) : Այսու երեւակայեալ հետեւանքներ հանած , այն թէ Պարսկք եւս քրիստոնէից նման (ակնարկելով ի Սուրբն Գրիգոր) , որ սրբոց նշխարհները անդ զետեղեց) շատ կարեւոր համարած ըլլան այդ տեղւոյն (Բագաւանայ) գրաւում՝ աշխարհին կրօնական տիրապետութեան համար , եւ թէ ինքեանք Սասանեանք՝ «Զրագաշտական աններող մտօք՝ կործանած ըլլան բոլոր Հայոց դից կուռքերն» . եւն . — խորհրդածութիւնք՝ որ հակառակ կ'ենեն Ագաթանգեղեայ անտարակուսելի պատմութեան եւ Խորենացւոյն իսկ , լաւ ուշ չդնելով վերջնոյն ըսածին . թէ զՄրմզգական հուրն ոչ թէ նոր հաստատեց Արտաշիր կամ Շապուհ , այլ զայն որ կայր արդէն՝ «անշէջ հրամայէ լուցանել» : իսկ թէ եղան արձաններ զոր կործանեցին Պարսիկքդ , էին միայն «արեգական եւ լուսնի անդրիքն , անշուշտ իրը յայտնի ուղղակի զեղծումն եւ պղծութիւն Զրագաշտական վարդապետութեան : Ամենաբանաւոր ճշգութիւնք կան Խորենացւոյ պատմութեանց մէջ , զոր սխալած են տեսնել օտարազգի քննադրատք քաջ հասու ըլլալու միջոց չունենալով բնագրին : — Սոյնօրինակ անընդունելի մեզ կ'երեւի նաեւ Հին Հաւատոց ըսելն թէ «ի Բագաւան ,

համարիմք յիշատակել աստ զՆերողոտեայն, որ իւր հնադոյն ժամանակին համար ըսած է, երբ տակաւին իւր անխառնութեան մէջ կը զըտնուէին Զրադաշտական պաշտամունք «Որչափի ինչ ծանօթ է ինձ, Պարսք ոչ անդրիս ունին, ոչ տաճարս եւ ոչ սեղան-առ շամբուշ ունին զայնոսիկ որք զայդպիսիս կանգնեն. զի, որպէս ինձ թուի, ոչ հաւատան Պարսք, որպէս զՆելլենս, թէ աստուածք ի մարդկան կերպարանս լինիցին» (Ա. 131): Եւ յարդի գիտնոց բաւական մեզ համարուի ի վկայութիւն կոչել C. P. Tieleի խօսքը «Եյս (Զրադաշտական) պաշտամունք յետին կարգի պարզութիւն ունին, ոչ արձան, ոչ տաճար • կարեւոր գերն կրակն է որ կը կատարէ» (Man. de l'hist. d. Religions.): Արդ այս էին եւ նոր վկայութեանց հետ եթէ բաղդատեմք թէ՛ Ագաթանգեղեայ եւ թէ՛ Խորհնացոյ հաղորդած տեղեկութիւնները, բնաւ հակառակ պարագայի մը նշմարանք չեն ցուցըներ, ինչպէս տեսանք: — Իսկ գալով այդ կրօնքին նաեւ վարդապետական մասին, եւ ի մասնաւորի հանդերձեալ կենաց (eschatologique) վարդապետութեան, զայն եւս կը համառօտէ զայն Հո-

Հոռմայ Ամենագից (Պանթէոն) տաճարին նըման՝ այլ եւ այլ կրօնից պաշտելիք, տաճարք եւ բագինք կային, մէկ բագինն եւս էր կրակի» (Էջ 30): Մհծարոյ Հեղինակն արդարեւ կ'ընդունի անդ ընդ մեզ բազմաթիւ բագնաց գոյութիւնը, միայն՝ այն որ կարծէ նա թէ այլ եւ այլ զից էին նուրիբաւ նորա, մեզ հաւանական գտանք որ քրմապետաց շիրմաց վրայ կանգնեալ բագիններ էին լոկ, յորս եւ գլխաւոր եւ զատուցեալ էր Որմղական հրոյն բագինն: Եթէ արդարեւ կայր երբեք ի Հայո Հայկական Պանթէոն կոչելի մեհենավայր մը՝ Հռոմէականին կերպ մը նմանութիւն բերող, աւելի ի Բագարան էր՝ շինեալ յԵրուանդայ, եւ ոչ թէ ի Բագարան, Խորենացի այդ քաղաքին շինութեան վրայ խօսելով (Բ. խ), զկնի նախ ի խորագրին զտեղիդ «քաղաք կոսց» կոչելու, «Եւ անուանեաց, կ'ըսէ, Բագարան, այսինքն թէ ի նմա յօրինեալ է զկազմութիւն Բագնաց, եւ փոխեաց անդը զամենայն կուռսն որ յԱրմաւիր»: Թէ ո՛յզ էին այդ կուռքերն, ի յիշատակելոցն գիտեմք որ կային անդ բաց յանդրեացն «զոր արար Վաղարշակ իւրոց նախնեաց՝ հանգերձ արեգակամբ եւ լուսնի», զորս եւ «փշեաց Արտաշիր» (Բ. ը եւ հէ), կային նաեւ «պղծածոյլ ոսկեզօծ պատկերքն Ապողոնի եւ Արտեմեայ» (Բ. ժք): Այդ յունական ծեւ պաշտաման արձանաց հետ կարծիք կուռայ մեզ թէ կը գտնուէին նաեւ մոգական կամ Զրադաշտական եւս կրօնից ինն պաշտամունք, Խորենացոյ աւանդելն թէ Սմբատ Բիւրատեան զառաջին քրմապետ տեղույն զերուազ սպաննելով, ի տեղի նորա ի վերայ բագնացն կացուցանէ զընտանի Արտաշիսի, զաշակերտ ամոզի ուրումն երազահանի», որ յայն սակս եւ «Սոգպաշտէ» անուն կարդային» (Բ. խը): Այդ խօսքերը զրադաշտական պաշտօնէի մը նկարագիր կ'երեւցունեն, որով եւ տեղին արդարեւ Պանթէոնական՝ ոչ լոկ ամենագից, այլ ամենակերպ պաշտամանց վայր մը կը ներկսյացունէր. եւ այս իրապէս տեղի կուռայ մեզ հետեւցունելու, որ առ Արշագիր Հայ ժաղովուրդն այլ եւ այլ կրօնական պաշտամանց բաժնուած էր, կէսք յունականին (յարեւմուտս) եւ կէսք զրադաշտականին (յարեւելս), եւ Բագարան իբր ի միջավայր աշխարհին անոնց հաշտարտը պաշտամանց տեղին էր:

լանտացի գիտնականն տեղեկացունելով այսպէս, «Զրադաշտական գենն չէր ներեր ոչ մեռելոց դիակունսն այրել, ոչ թաղել եւ ոչ ի գետ ընկենուլ, որպէս զի ոչ հուրն եւ ոչ հողն եւ ոչ ջուր չպղծին, այլ թունոց կերակուր կուտային բարձանց եւ կամ մասնաւոր աշտարակաց վրայ, զոր նոքա Թաղինա կ'անուանեն», (բղդ. մեր «Թաղումն» բառը). Թէ յետ մահուան, հոդիք մեռելոց կ'անցնին ծինէվար կամրջէն (բղդ. հյ. «Ճանապարհ», եւ նորպարս. մէջիուր բառերն), որ կարի անձուկ ըլլալով մեղաւորաց համար, անտի կը գահավիժին նոքա ի Դուզախ (բղդ. հյ. «ոգժոխք») որ տեղի է տանջանաց, իսկ արդարոց առաջնորդ կ'ըլլայ Սրառչա (բղդ. «Հրեշտակ»), թերեւս արմատակից գէրիշչէն Պարսից կամ Վոհոււնանոյ (բղդ. «Վոհմակ»?) դէպ ի Գարաւիժինան (բղդ. «գերեզման»), յօթարան երգոց, որ է բնակավայր Արամաղդայ եւ սըրբոց» (1): Ահա նկարագիր որ ոչ միայն մեր համասեռ բառերուն աւելի կամ նուազ համաձայնութեամբ՝ յընդհանուրս կը հաստատեն մեր նախնեաց Զրադաշտական դինին դաւանիլը, այլ եւ ի մասնաւորի կը հաստատէ թէ Բագաւան այդ վարդապետութեան յատուկ պաշտօնավայրն էր, հաւատարիմ քրմապետաց շիրմաց վրայ կատարած պատուվն, եւ մեծարանօք զոհից եւ նուիրատուութեանց, ըստ կրօնական մտաց: Թէ թաղման մասին սէջ կը զարտուղէին Հայք ի բուն օրէնսդրութենէն, թերեւս արդիւնք էր այդ իրենց վերջին ժամանակաց ընդ Յունաց ունեցած վերաբերութեանց, ի նոցանէ ուսեալ, որ գազանաց զնչխարս մեռելոց կեր տալն բաւական բարբարոսական ծէս մի էր, որում չէին կրնար թոյլ տալ քաղաքակրթեալ միտք: Կրօնակցութեանց մէջ՝ հետեւորդ ազգաց մէջ միշտ, աւելի կամ նուազ, զանցառութիւնք տեսնուած են ի մասունս ինչ կրօնից (2):

(1) Այս Զրադաշտական բառից հետ, բաց ի Սպանդարամետ, Աշտիշատ եւն. բառից, յիշենք ի մասնաւորի նաեւ «Վարդապետ» բառը, որ կը ծագի Ակրթա-պալիի զենդական բառէն, եւ կը թարգմանուի «հրասդիտ» կամ «կրակապետ», զրադաշտական կրօնից պետին կամ բարձր պաշտօնէից անուն:

(2) Ներելի չէ՞ արդեօք կասկածել որ մեր այժմեան քրիստոնէական ազգային սովորութիւններէն ոմանք մնացորդք ըլլան նախսին հեթանոսականաց, զորս նկարագրեցինք վերեւ: Նախ՝ «Մատաղ» կամ «Հոգէհաց» կոչուած ագապն ի յիշատակ ննջեցելոց, որ ընդհանրապէս իրը Հրէական զոհագործութեանց հետեւողութիւն նկատուած է յանդէպս: Tiele, իւր վերոյիշեալ Զրադաշտական հանդերձնեալ կենաց վարդապետութիւնքն պարզելէն վերջը, կը խորհրդածէ ծանօթարաննելով առ տեղաւասն: «Զարմանալի է անոնել ի սոսա՝ աննմանութեանց հետ նաեւ նմանութիւնու հրէական եւ հրէա-քրիստոնէական գաղափարաց հետ», եթէ իրօք Զրադաշտական եւ հրէական (կամ թերեւս կարող ըլլամք ըսել եւ Եգիպտական) գաղափարաց մէջ վերաբերութիւնց կապ մը եղած է, անշուշտ Հայն չէ որ այն կապոյն միջնորդ եղած ըլլայ: — Երկրորդ՝ ի գերեզմանատեղիս իրբեւ: ի զրօնավայրա խրախսանալ: — Իսկ երրորդին համար շատանամք յիշել տալ զայն եկեղեցական կանոնն: որ կը գտնուի յանուն Սրբոյն Սահակայ հրատարակուած կանոնաց մէջ (Սոփ. Հայկ. Բ.), որոց թէեւ երկրայելի ըլլայ հարազատութիւնն, բայց ունի եւ

Զուզելով այլ եւս քան զմեր պէտս երկայնել մեր խօսքը, եւ այս կարեւոր խնդրոյն վրայ աւելի եւս ընդարձակագոյն տեսութիւններ ընել՝ որ զմեղ հեռացուցած կ'ըլլան մեր Հարցափորձին դլիսաւոր եւ բուն նպատակէն, յայս կը յանգուցանեմք մեր խօսքը՝ իբր վերջին պատասխանի Պ. Կարիէրի վերջին տեսութեան, թէ անհամաձայնութիւնն ընաւ չգտնուելէն ի զատ ընդ Խորենացի եւ ընդ Ագաթանգեղոսի հայերէն բնագրին, որք զիրեարս մանաւանդ կը լրացունեն ամենայն ներդաշնակութեամբ, եթէ կայ բնաւ անհամաձայնութիւնն մը, այն ընդ մէջ Խորենացույ եւ «յունարէն» Ագաթանգեղոսին մէջն է, զորս համաձայն գտած է Պր. Կարիէր հակառակ Ագաթանգեղոսի հայերէն բնագրին (ՀԱ. 1899, էջ 359): Այն է որ այդ յունարէն թարգմանութիւնն բաց յայլոց նաեւ զայս մեծ անշգութիւնն կամ մանաւանդ վրիպակն ի գործ կը դնէ որ հայերէն բնագրին «կարծեալ սնուանացն պաշտաման» (էջ 623) խօսքը չարաչար թանձրացունելով, զգացօն բառը օնթաց (== objet de culte) կը թարգմանէ, որոյ դէմ լատին թարգմանիչն ստիպուած է simulacrum բառը դնել, որ դրօշեալ, կուտք ըսել է, որով զայն թիւր գաղափարը կուտայ ընթերցողին, իբր թէ Ագաթանգեղոս ըսած ըլլայ թէ ի Բագարան դից արձան կայր, թէ եւ զայն յանուանէ չյիշելն զարմանալի պէտք էր թուրիլ (1): Ուրիմն բոլորովին երեւակայական է Պր. Կարիէրի հանած հետեւութիւնն, թէ Խորենացի եւ յունարէն Ագաթանգեղոսն «Անտարակոյս իրենց աչաց առջեւ այնպիսի բնագիր մը ունէին, որ սակաւ ինչ տարբեր էր այժմեան մեր ունեցած հայերէն Ագաթանգեղոսէն»: Սակայն կայ մասամբ իւրիք ճշմարտութիւն Պր. Կարիէրի տեսութեան մէջ, այն է թէ այ՛ո, ունէր Խորենացի իրօք իւր աչաց առջեւ աւելի քան զափոքը ինչ տարբեր» բնագիրն Ագաթանգեղեայ կարի յոյժ տարբեր աղբիւր մը. — եւ նա ինքն էր Բարդածանայ «Մեհեննական պատ նութիւնն», (եթէ չէր ձեռնտու մասամբ եւ Ափրիկանոս): Նորա գոյութիւնն ծիծաղելի կը թուրի Պր. Կարիէրի, եւ մեզ կորուստնա ուսել ցաւալի քան զՄարիբասեան մատեանն, եւ այս երկու հակառակ հաւատոց եւ զգացմանց յառաջ բերած արդիւնքն այս մեր Հարցափորձէն բաւական կը հաստատուի կարծեմք թէ ո՞ր այն է ուղիղն եւ բանաւոր:

### ՍՈՒԻՔԻԱՍ ՎԱՐԴԻ. ՊԱՐՈՒԵԱՆ

բաւական հնութեան դրոշմ: ի նոսա նշանաւոր է այն կանոնն ընդգէմ սովորութեան, որ քահանայք եւ իրենց կանայք իրենց զերեզմանը ոչ ի հասարակաց հանգստորանս կը պատրաստէին, այլ զատ առանձին եկեղեցեաց մօտ. «Եւ որպէս եղեւ անառակ (2) սովորութիւն քահանայից եւ նոցին կանանց՝ զերեզմանս առ եկեղեցիս առնել ի տեղիսն սրբութեան, յայսմ հետէ մի՛ իշխուցին առնել, այլ ի ժողովրդականացն հանգստարան եղեցին եւ քահանայիցն հանգստարանք, զի սրբութեան տեղին պարկեշտութեամբ պատուեսցի» (Անդ, էջ 94):

(1) Յունարէն թարգմանութեան այդ անհաւասարմութիւնն իրօք առիթ տուած է Պրոփ. Գելցէրի, զիւր անընդունելի մէկ կարծիքն, այսինքն վանասուր անսամբ զից գոյութիւնը, այդու վրիպակաւ հաստատել՝ զայն իբր փաստ գործածելով. (Բազմ. 1897 էջ 426 թ):